

չէզոք հողի վրայ կենալու է: Քե որդիներէն մին՝ ինչպէս է Վեր. Հեղինակը, իւր շօր եւ — այսպիսի շօր — վարըը գրելու ատեն շերմաւորու ու եռանդաւորութիւնը մը ցոյց կու տայ, այս բնական է. բայց տարակարծիքն չէ համոզուելու է, որ Հ. Միխայիլիսիանի եւ շատ սեղ զսպիլ իւր զգածմունքն՝ բաւականն բերելու, եւ ոչ աւելին, իրան ու արդարն գրելու, բայց ոչ կեղակարծին ու չափազանցեալը: Եւ մենք — եղբայրակիցքս ու Միխայիլիսիանի որդիքս, նոյն զգածմամբ կը կարգանք այս գիրքը: Պիտի մաշկնէնք որ այլ եւս հասած նկատուող ժամանակը, եւ շատ մը շըրմանքներ, որոնց համար Միխայիլիսիանի կեանքին ու գործին ներշնչոյն թափանցելու մուտքը՝ անանցանելի խութիւր ու խոշոր արգելափակ կը փակելին, աւելի յստակատես ըլլային. եւ 200 տարիներէ աւելի տեսող այս կենսը համոզէր այնպիսիները՝ այս Մեծ Մարգարէն կենսըն, գործոց եւ թողած ժառանգութեան վրայ այլազգ նայելու, այլազգ խօսելու եւ Միխայիլիսիանի մը վրայ իւր Միխայիլիսիանի որդի նայելին անկեղծ, անկողմակալ ու բարեացակամ շահագրգռութեամբ: Այս տողերս գրող զայս կը պահանջն ոչ թէ ի պատիւ Միխայիլիսիանի Միխայիլիսիանից եւեթ, այլ մանաւանդ ի յարգանս այն Մեծ Հիմնադրին, զոր կը յուսուցն ոչ այլ եւս շատ երկար ժամանակէն ցոյց տալ մեր որդոց ու թիտանց ոչ թէ միայն երկու գլխաւոր Մայր-վանքերու խորաններու վրայ, այլ բովանդակ կամողիկէ աշխարհի եկեղեցեաց խորաններու վրայ: ՉՄիխայիլիսիանի միայն իւր գիտական հայ Հիմնադիր ճանչցող եւ բուսացիներ, Վեր. Հ. Միխայիլիսիանի գործով պիտի ճանչնան այս գիտական Հայ Հիմնադրին անձին վրայ նաեւ սրբակեցաց առաքելի եւ հայաբնակ «Երանան Բարձրելոյն»:

Նսպաց, 17 Մայիս 1914:
 Հ. ԳԱՐՈՐԷԼ Ժ. Վ. ՄԵՆՆԵՎԻՇԵԱՆ

JOHANNISSIAN HAIK: Das literarische Porträt der Armenier bei ihren Historikern vom 6. bis 8. Jahrh. n. Chr. (Inaugural-Dissertation.) Rôtha b. Leipzig 1912, 80, V + 289.

Հին լեզուի մեր մատենագրութիւնը՝ բանասիրութեան շնորհիւ քիչ թէ է տակ ու շարժուածութեան առարկայ եղած է եւ է սակաւն, բայց այդ մատենագրութիւնը թէ բովանդակ հայ տողուրդը շահագրգռէ՝ ազգի ին վրայ իրեն յատուկ ազգեցութիւնն ունենայ իւր կրթու-

թեան ազգակ մը՝ այսպիսի չէ գծախառնար մեր հին մատենագրութիւնը, ինչպէս եղած են Յունացի եւ Լատինացի գրաստանները: Մեղադրելին՝ տարակոյն չկայ, մեղադրելին պարագաներն են, բան մեր ժամանակներս Գոյնը բացառութեամբ՝ մեզի հասած գործերը զուրկ են գրաստանի յատուկ — ինչպէս գրականութեան մէջ կը հասկընանք — յատկանիշներէ: Ուստի եւ բառին խստագոյն իմաստով՝ տողուրդեան կենսըն համար անոնք մեռեալ գործքեր են: Ի հարկէ անկեղ կրնայ տողուրդը բարոյական վեճ գաղափարներ, սկզբունքներ քաղել, որոնք իրենց արժեքին մէջ չեն հինար բնու եւ չեն մեռնիր: Բայց նոյն իսկ այդ ընձեռած տարրերը կը բաղձար ձեւի կողմանէ՝ պէ ազնիւ ու վեճ գանձի, Գրական գործք մը՝ պէտք է որ գաղաբուեստորէն այլ սօստած ըլլայ, եթէ կուզուի որ ոչ միայն մտքի համար կրթիչ դառնայ, այլ միեւնոյն ժամանակ ընթերցողին ոգիքը (Gemüt) զուարթացնէ, գրաւեւ եւ խանդավառէ: Այն ատեն միայն տողուրդը, որ բանասէր չէ՝ բայց գրասէր միշտ՝ այն ատեն սիրով կը կարգայ, կարգալով՝ մեծամեծ գաղափարներու կ'ընտելանայ ազնիւ բարբեր կը սորվի եւ իր ազգին արդէն նաեւ անհարկը սիրելու: Սուրբ օրէնքը ստին մէջ կը գրուի, վերջապէս կը գրուի արգասուրդի շատ մասաւր. այս չէ՝ ճշգրիտ նպատակը գրականութեան:

Գ. Յովհաննիսեան բարեբախտ գաղափարն ունեցեր է մեր մեռեալ ըսած հին մատենագրութեան՝ չափով մը կենդանութիւն տալ: Գործած է պատմական գրքերու մէջէն ի մի տող վել նկարագրութիւններն այն անձնաւորութիւններու, որոնց մասին մեր պատմագիրները, սկսեալ ԵՊՊ գրքէն մինչեւ ԸԲԳ գրք, իրենց պատմութեան մէջ ցրել կամ միատեղ խոսած են: Գրական ճիւղի վերաբերեալ այս աշխատասիրութիւնը նորութիւն մըն է, ուշիմութեան արդիւնք մը, որ արժանապէս կը պատկէ ուսումնասարտ Յովհաննիսեանի ճիգերը:

Ճանաչող համառօտակի գաղափար մը կազմել գործքին մարտնչութեանը: Գրքին առաջին մասին մէջ (1—73) գեղեցիկ կերպով ամփոփած է՝ ազգին, երկրին եւ տողուրդեան հայող առապելախօսական, հնարասական, պատմական, լեզուաբանական եւ մարգախօսական հարցերու մէջ՝ բանասիրութեան արդիւնքները, հայ եւ օտար գիտնականներու ձեռնօր: Առանձին գլուխ մը նուիրած է Ոսկեգարեան շըրման (27—44): Ասոր յարգողը էջերուն

ձեջ գարեբու կարգաւ (44—73) կը խօսի, Տայ պատմագրութեան նկարագրականին վրայ, ժամանակի որոշելն եւ հեղինակներու անհատականութեան ուշադիր ըլլալով: Յետոյ կ'անցնի բուն նիւթին, որ է գրքին երկրորդ մասին (74—280): Օտար լեզուի թարմ շեշտերու տակ որչափ անուշ կը հնչեն հսկայազնին Հայկայ, Արամայ, Արայի եւ Անգեղ 8ան առասպելն երբ (75—84): Յետագայ էջերը կարգաւ կը ներկայացընեն Սահակ Բագրատունւոյ, Տիգրանի, Աղղարչակի, Երուանդայ, Արտաշեսի պատմական տիպերը: Աերջերը (268—280) կը ներկայանան ձեզի տիպեր այլեւայլ վիճակի վերաբերող անձնաորութիւններու — Թաւառորի, իշխանի, եկեղեցականի եւ կնոջ, ինչպէս կը կարողանք մեր պատմագիրներու ձեջ: Ամենչն վերջը (281—289) գործածուած մասնագրական եւ բանասիրական գրքերու ցուցակ մը:

Գեղարուեստից գրական ճիւղին ձեջ ուրեմն, այս գրքին շնորհիւ՝ մեր հին մատենագրութիւնն ալ այսուհետեւ կրնայ տեղ մը գրուել, վասն զի ճաշակի մարմնէսը կրցած է ժողովլ այն հին էջերու ձեջն գեղարուեստի ոսկեհատերը: Այսուհետեւ կրնանք մեր ուսանողութեան եւ օտար գրականութեան ներկայացընլ մեր նախնեաց այս ոսկեգուռը, զոր ժրաջան արուեստագրը՝ կազմած եւ այնչափ բարեմէն ըրած է իւր էջերուն ձեջ:

Ինչպէս իրն բնութիւնն ինքին կը բերէ՝ Հեղինակը պատմութիւնը չէր կրնար զանց առնուլ, բայց տարած է այնչափ խնամք, որ Հայոց պատմութիւնը նոր յորիմուածի ձեջ գրեթէ վերստին կազմած է, ըմբռնելի ընելու համար, մանաւանդ օտարներու, իւր հերոսները: Ար յուսանք, որ — եւ այս յոյսին դէմ է՝ միայն ըզովք որ օտար է — կը յուսանք որ մեր ժողովորդը շատ աւելի բերկեանքով պիտի կարգայ իր ազգին պատմութիւնը ինչպէս որ Պ. Յովհաննիսեան կ'ընայէ, քան սովորական դասագրքերէ, վասն զի հոն նաև գեղարուեստի շնորհքն զգեցած է եւ պատճառաբանական լուսարանութիւնը գտած: Ուշադիր ընթերցողը պիտի տեսնէ որ հայրենասէր Հեղինակը, առանց պողտացող ձգտում ցրց տալու՝ ամենայնովը ջատագովութիւն մը գրած է հայուն կրթական տաղանդին, երկրի վրայ օգտակար տար մ'ըլլալուն, գոյութեան ստիպել իրաւունք մ'ունենալուն. արդէն երեք հազար տարուան գոյութիւնը՝ կուռ փաստ մը չէ՞ այս ամենուն, ըստ որում

հանճարը, կորովն ու կրթութիւնը՝ կը տեսէ, իսկ ապիկարը պայքարի չի տոկար:

Անոր համար կը համարձակիրք ջերմպէս յանձնարարել, որ ամէն հայ կարգայ այս գործըրը, վասն զի ամէն հայ կրնայ շահիլ՝ իր նախնեաց տիպերը կենդանի տեսնելով առջ առջեւ, ճաննալով թէ՛ «Ենձ» երը եւ թէ՛ ցած՝ անհասները, որոնք մեր ճակատագիրը պատրաստած են երբեմն եւ կրնայ սորովիլ:

Հ. Ս. ՆՆՆՆՆՆՆՆ

Հայ աշուղներ, ժողովրդական հայ երգիչներ եւ տաղասար: Հաւաքեց ՏՐԻՍՏՆՊ. ՊԱՆՆՆ: Հատոր Ա. Ուղմեր, տպ. Մատուրեան, 1914, 8°, էջ 240: Գրն 10 ՈՐԸ. — 250 Քր.:

Աշխատութեան Ա. հատորի հրատարակութեան առթիւ ներկայացուցած էինք մեր ընթերցողաց Պարեան Սրբազանի ձեռնարկութեան ծրագիրը. Հուլ. ԱՄ. 1911, էջ 760—763. Երեք տարուայ ընդհատութենէ ետքը լոյս կը տեսնէ Բ. հատորը, որ կը բովանդակէ իր ձեջ Բ. եւ Գ. նշանագրերով սկսեալ աշուղ-տաղասացներն (Բարաթան—Գրիգոր Պահլաւունի) (Գրիգորներու ձեջ մասը կը թիայ Գ. հատորին), ընդ ամէրը 37 էրգիւն (Թ. 52—89): Ընդարձակ տեղ բաժան են յուր-Բերկուն († 1881), էջ 10—29. Գուրուր Կոյնի, էջ 44—63. Գուրուր Կոյնի, էջ 75—97. Գրիգոր Ալիմարցի, էջ 99—151. Գուրուր Կոյնի, էջ 151—176. Գրիգոր Խաչիցի, էջ 192—202. Գրիգոր Կոյնի, էջ 202—216. Գր. Կոյնիցի, էջ 218—235.

Հոս ալ նոյն ծրագրի հետեւած է Հուսաքիչն, ինչպէս կազմած էր Բ. հատորը. այնպէս որ նոյն առաւելութիւնը եւ նոյն պակասութիւնը զորս դիտելիքը աւաղնոյն վրայ, կը տեսնենք հոս ալ. Բայց բաղձալի էր որ աշխատուէր հաւաքիչն ի սպառ չանտեսէր եղած դիտողութիւնը, որոնք միայն գործին կատարելութիւն եւ բանասիրական նշանակութիւն պիտի տան, թէեւ կ'ըսուի թէ De gustibus non est disputandum.

Բաղձալի էր յատկապէս որ գոնէ մէն մի հնագոյն տաղի ըով նշանաւորէր աղբիւրն, ուսկից քաղուած է (Չեռագրին թիւը¹) եւ տրուել երկու խոսքով պատճառն, որով այս կամ այն տաղուստի կը վերագրուին տաղերը (Տղիւրու իորգիլի ձեռագրաց ձեջ եւ այլն): Բանասիր-

¹ Այժմ գիւրութեան համար ընդունուած է այս կէտը նշանակել զորով մէ, զոր օրինակ Ա. Բ. . . որոնք համառօտ բացատրութիւնն յառաջաբանին կամ վերջաբանին ձեջ անգամ մ'ընդ միտ կրնայ տրուիլ: